

Կրորդ օրը իր կեանքը կնքեց : Խակ եւ կամսւտը որ էր տարին 1200 ֆր . իր ամուսնոյն կապուեցաւ :

Վոլտոնին բնութեամբ շատ լաւ սիրտ ունէր , որով այնչափ թշնամեաց նախանձուն ու վնասներուն , առանց նեղաւրտութեան մը իրեւ ճշմարիտ քրիստոնեայ համբերեց : Ի՞մէն բանի մէջ շափաւորութիւն ունէր . ձեռքէն եկած օգնութիւնը երբէք մէկու մը չէր զլանար , և ուրիշներուն պակասութեանցը ացք գոցելով ու կարեկցելով՝ վրանին պատի կատարելութիւն մը տեսնէր՝ կրցածին չափ կը գովէր ու ամենուն աննախանձ կը քարոզէր : Խր մանկութեան հասակէն մինչև ցծերութիւն միշտ ուրախ զուարթ էր . անդադար կորուստներու և վերջի աստիճանի խեղձութեանցը մէջ բնաւ չէր յուսահատեր , մանաւանդ աւելի թեթևցնելու համար երբեմն իր գլխէն անցած դէպքերը կատարեցութեանցընիւթ կ'առնէր : Խակ կատակերգութեան ունեցած հանձարոյն յաջողութիւնը զարմանալի ու կարգէ դուրս բան մին է : Զկայ թատրերգակ մը որ իրեն չափ շատ միանգամայն և այնչափ ընտիր բան գըրած ըլլայ , անանկ որ բոլոր իր շինած թատրերգութիւնները երկու հարիւր կտորէն աւելի կը համրուին , որոնց զրեթէ ամենուն մէջ ալ իր աշխոյժը , հանձարը , յանկարծական գիւտերը , նոր նոր գարձուածքները , լեզուին յըտակ մաքրութիւնը , վայելուչ իմաստները , ծաղրաշարժ դէպքերը զարմանալի կերպով մը կը փայլն . բայց աս ալ կը խոստովանիք որ շատ աւելի նորանոր գեղեցկութիւններով զարդարած կ'ըլլային իր գրուածները՝ թէ որ աւելի քիչ թուով և աւելի աշխատութեամբ շինած ըլլային :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Քւար ՀԱՅԿԱԿԱՆ

ԺԲ.

Գրիգորիոս Լուսատորիչ :

Ի՞մէն հայ մանկան սրտին առաջին սիրալիր բարախմունքը տարակոյս չկայ որ եղած է Պրիգորիոսի երկնատուր և սուրբ անունը : Զկայ հայ սիրտ մը՝ որուն մեծագոյն մասը Պրիգորիոս գըրաւած չըլլայ . քանի որ այսպիսի հայկական սիրտ մը կը չնչէ՝ Պրիգորիոսի ցանկալի անունը վշտաց ու աղէտից մէջ՝ բալասամ , ու ինդութեանց ժամանակ՝ առաւոտեան անոյշ ցօղի մը պէս վրան զուարթարար կը շողշողայ :

Ի՞որ համար Հայկական Վինարն ալ շատ անգամ խանդը վառուած իր թրթուուն թելերը իւր Ի՞ուգելանման Լուսաւորչին անմահ փառացը նուիրեր է իրեւ երախտագիտութեանն ու սիրոյն գոյգն նշան մը իւր երկնաբնակ ծնողին ընծայելով : Ի՞յսպիսի ցանկալի աւանդներու բարեբաղդաբար մենք ալ ստէպ մեր ձեռագիր մատենիցը մէջ հանդիպելով՝ չենք կրնար անտարբեր ացքով թողուլ և անցնիլ , ու մեր սրտին զգացմանցը ցանկանալ հազորդ ընելերբեմն մեր ազգասէր ընթերցողքն ալ չենք կրնար զանոնք զուրկ թողուլ ասանկ մէկ ցանկալի միսիթարութենէ մը , որ միանգամայն հայ սրտին ալ երախտագէտ զգացմանցը յաւիտենական պարծանք մին է , և ապադայից արժանաւոր յիշատակ : Ա ասն զի ազգային գիւտի կամ պարծանքի մը որչափ ալ մեր սրտին վրայ ազգած բերկրութիւնն ու քաջալերութիւնը մեծ ըլլայ , 'ի վերայ այսր ամենայնի քանի որ նոյնը ձեռքէ եկածին չափ մեր պատուական համազգեացը հազորդած չենք՝ թերի և ըստմասնեայ կը համարինք մեր ունե-

յած ուրախութիւնն ալ : Ի՞ս մտածութիւններով՝ ինչպէս որ մերթ ընդմերթ հրատարակեր ենք , առ ժամն ալ ասոնցմէ մէկը կ'ընծայենք | ուստարչ չասէր որդուոց իբրև ախորժական նուէր մը՝ իրենց սրբազն Հօրը և անոր աստուածարեալ որդուոցը ու թուանցը յիշատակը տօնսախմբած օրերը : Ի՞սոր թեւէրը տիտուր են , ու արցունքներ վազը .

նելով զարնուած , ուստի շատ ալ սրտաշարժ , և իբր թէ թարգման մը ձշմարիտ հայրենասիրաց ըղձիցն ու փափագանացը : || Եղք որ քերթողը՝ Հայկական Վնարին տակ իւր անունը քօղար . կելով՝ իր սիրտը միայն ու հայրասէր զգացմունքները ուզեր է մեզի ծանօթացնել , առանց իր բնիկ անունն յայտնելու :

Ա.Ռ. ՀԱՅՐՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

Գ Ր Ւ Գ Ո Ր Ւ Ո Ս

ԱՐՑԱՍՈՒԱԽ ՄԱՂԹԵԱԼ

ԵՅՍԱՒՐ ժողովեալ մանկունք , Հայր պատուական , զքե փարիմք սիրով .
Ո՛վ Գրիգորիոս սուրբ | ուստարիչ քո տառապեալ հաւտիդ .
Օքո զանտանելին յիշեա զշարչարանս , ամաչեմք 'ի քէն՝
Որք աւտարացաք 'ի շնորհացն , ով ձըգնաւոր , մեր ապերախտ գործովք .
Ո այ մեզ գերելոց , վայ մեզ արդ . ուր զուարձասցուք յիշատակի աւուրս .
Բարձաւ խնդութիւն 'ի մէնջ և գերեցաք յաւտար ազգաց :
Քո աստուածեղէն տաճալք ահա փարախ բարբարոսաց ,
Ո՛եք ուր տաճնեսցուք ըզտաւնս անտէր անտունքս և գերութեամք անյօյաք .
Դու Հայր մեզ եկիր այսաւր և մեք հեռի 'ի չարչարանաց տեղւոյն :
Եյսաւր է քո տաւն , ով Տէր , և մեք սըգաւոր յուրախութեան աւուրս .
Ո՞ւր ըզքեզ , սուրբ Գրիգոր , պատուեմք . 'ի Ծողակամթն թէ 'ի Բագուանըն մեծ ,
Ո՞ւր զքեզ աւրհնեսցուք , Ո ըկայ , 'ի Հուիփսիմեանքն թէ 'ի Ո իրապըն սուրբ .
Յափըտակեցին 'ի մէնջ , մատեան հեթանոսք 'ի ժառանգութիւնը քո .
Ողբա ըզմեզ այսաւր , ով Հայր , զքո զաւտարացեալ մանգունքս .
Եշխարհն աւտարաց մատնած , մեք պանդուխտք յերկրի աւտար շըրջիմք .
Զիք մեզ մըխիթար վըշտիս , այլ եմք պատկառած 'ի մէջ ազգաց բազմաց .
Ոչ կարեմք տանել , ով Հայր , ոչ կարեմք տանել զանտանելի զայս վիշտս .
Յայս 'ի տաժանմանց ստիպեալք , աղաղակեմք առ քեզ լալով յերկինս .
Ո ուր զհառաշանս , լուր , Տէր , և այց արա քո մոլորեալ հաւտիս .
Օ վիրաւք խոցոտեալ մարմինդ ցոյց Կրիստոսի և հաշտեցո ընդ մեզ .
Ոյերևս լիցի մեզ դարձ և քաւեսցէ զբազմութիւն մեղացն :
Ո՛եղաք անաւրէնքս , մեղաք և չիք բանալ մեզ զբերանըն մեր .
Իմաւթ քեզ եղաք , սուրբ Տէր , և անպըտուղ քոյ սերմանըն երկիր .
Բայց մի զմեզ իսպառ ատեր , Հայր որդեսէր և բարեգութ Հովիւ .
Իբ քեզ պաղատիմք , ով Հայր , և աղաչեմք կեցո դարձեալ զանկեալքս :